

# ՔԱՂԱՔ

## ԶՐՈՅՑ

—ο—

Մոնեսիկ մը խըռպոտ կը պոռայ  
Գիշեր ատեն , լուռթեան պահուն .  
Վա՛հ աւա՛ղ զեղեցիկ Թամարայ .  
«Պիսի մեռնի՞ս , Թամար խաթուն» :

Վա՛յ մեդ , ի՞նչ ձայն է այդ , ի՞նչ սեւ բօթ .  
Ով որ լըսե՞ց սասանեցաւ :  
Եւ քըլաւ ամենայն սիրա զըթոս ,  
Եւ ամենայն տառ մըտաւ ցաւ :

Ի՞նչ ըսիր , բօ՛թարեր , նըզ՞ով քե քեզ ,  
Դու կը պոռա գիշերն ի բուն ,  
Ման կուպաս քամուն դէմ , կը ձայնսե—  
«Պիսի մեռնի՞ս՝ Թամար խաթուն» :

Ա՛խ , լըսեց զայն , լըսեց Թամարը ,  
Եւ արձակեց սուր աղաղակ .  
Հընչեց խոր մութ քանարին կամարը —  
Քամին կ'ողբայ կըտուրի տակ :

«Անմե՛ղ եմ , անմե՛ղ եմ , աէ՛ր իմ բէզ .  
Աստու ՛ծ վրկայ ամենա եմ հս ու  
Ամենայն ոք կ'ըլլայ սըրտարեկ  
Երբ կը լըսէ այդ խոսքը հեզ :

Բայց նըստած բէզը չար՝ ակընկոր ,  
Զեռքը զեղին մեծ համարիչ ,  
Կը նայի երկրապիշ եւ խոժոռ .  
Կ'արհամարիէ ան սոր ու ճիչ :

Տըւաւ խիստ եւ անդարձ հըրաման .  
Բողջ հըրաման ըլլայ Թամար  
Որ պագաւ քընչութեամբ մանկական  
Իր կաթնեղօրու աշերը վաս :

Կուրծքը խոց մը ձեղքեց պատանւոյն—  
Ո՞ւ , ի՞նչ ձայն էր—ձայնն անոր մօք .  
Կուրծքը խոց մը ձեղքեց պատանւոյն ,  
Խանչըրը սուր խոց բացաւ խոր :

Ա՛խ , Թամա՛ր , զեռ մանուկ ես անմեղ ,  
Ի՞նչէս լացիդ չողորմեցաւ .  
Ոտք ու ձեռք պագիր , ա՛խ , ի զուր տեղ ,  
Բէզը ցատքեց ու կատղեցաւ :

Գեղացւոց պոռաց ան «Հօ՛ս եկէք ,  
Ծնութիւն ըրաւ կինը Թամար ,  
Մի՛ գըթաք՝ քար առէք ու զարկէք» :  
Բայց ո՛չ , չեղան կամակատար :

Խե՛ զէ Թամար , ամրոցին մէջ լացաւ .  
Ոսկի մազերը թափթըխած .  
Եւ մինչեւ որ երկինք լուսացաւ .  
Աղօթեց ան՝ թըլիրը թաց :

Մինչեւ լոյս անընդատաւ լալագին  
Աստուածածուր պալատեցաւ .  
Երբ եկան դահճներն ու տարին ,  
Իր հաւատքէն չըխախտեցաւ :

Դուրսը մեծ փայտակոյս մը կանգնած  
Ահա պատրաստ է , կը սպառնայ :  
Խուռն ամբոխ մը կուգայ , աչքը լաց ,  
Ողբալով մահը Թամարայ :

Եւ ահա զեղեցիկ Թամարը  
Կը յառաջէ հըլու ու հեզ ,  
Վեր կ'ելլէ խարովկին կատարը ,  
Կ'ըսէ միան՝ «Անմեղ եմ ես» :

Կը հեծեն մարդիկ , ա՛լ յոյս չըկայ ,  
Բէզը խուռ է , քար է գարմած :  
Կը շողայ անողորս հուրն ահա ,  
Կը բարձրանայ կամաց կամաց :

Կը վայէ կըրծաբախ կանանին .  
Մարդիկ իրենց սըրտն խորէն  
Բիւր անէծք կը կարցան իշխանին , —  
Բէ՛ գ անօրէն , բէ՛ գ անօրէն :

Բայց յանկարծ , ո՛վ հըրալք , կարմբերանդ  
Բոցերը վարդ գարձան բոլոր ,  
Եւ զարձան Թամարայ զարդարանք՝  
Թափթըխելով ոլոր մոլոր :

Զայն գոռաց միբաճայն ցընծութեան ,  
Մինչեւ երկինք ելաւ հսաւ .  
Դամիճ , բէզ , Թամարայ ոտքն ինկան—  
Ոչ ոք նըման օր մը տեսաւ :

Կոյնակները ժամուն հընչեցին  
Օրէնքրգութեամբ երկնահաճոյ ,  
Թէ տեսան անարատ ըզգաստ կի՞ն ,  
Սերեբրն ըսին՝ «Փա՛ռք Աստուծոյ» :

# Զ Ջ Լ Ջ Ջ Ը

ՀՐՈՅՑ

Դէպի ի ջրհոր կ'երթայ Անսիկ ,  
Կարօ , նըստած մօրը մտիկ ,  
Կը տրդաշնջա հիւանդափին :  
Ափսո՞ր , հիւանդ է հոգին :  
Լուսամշտէն զարս կը նայի .  
Անա Անսիկ զանի տեսաւ ,  
Սիրտը ճըլեց սաստիկ մէկ ցաւ :  
Թըստու կըրինչ մը ճայի :

Մօրկանն ըստա՝ մայրի՞կ , մայրի՞կ ,  
Ա՛խ , տե՛ս , ասղիկ մը զեղեցիկ  
Մահուանս պատճառ պիտի ըլլայ :  
Բայց Անսիկ շուտ շուտ կ'երթայ  
Դէպի ի ջրհոր՝ զոյտ մը դոյլով :  
Լուսամշտին աչք չ'արձակեր ,  
Ունի թեթե բոլիկ ոտքեր ,  
Շուտ չուտ կ'երթայ երգելով :

Ու կայնեցաւ ջրհորին մօս ,  
Դոյլը կախեց իջեցուց հոդ :  
Բայց ա՛խ թշշերը գեղընցան ,  
Նարծես խորէն մըթաթեան  
Անձանօթ ձայն մը բարձրացաւ :  
Կը նըմանէր ձայնը նըւալ  
Խոր թառաչի մը խիստ զանդաղ .  
Անսիկ պոռաց ու լացաւ :

Ի՞նչ էր այդ ձայնը ջրհորին :  
Այստեղ , զըրին տակը խորին ,  
Եղաւ տըղայ մը խեղամահ :  
Անսիկի սիրան ինկաւ ահ :  
Այդ խեղճ տըղան իր սիրտւեռյն  
Ոտքերն ինկած լացաւ ի զուր ,  
Երկար լացաւ յուսակըտուր ,  
Ապա եղաւ ջըրամոյն :

ՎԱՀՐԱՄՄ ՍՎԱՃԵՒՆ



ՊԱՏՃԱՌԻՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Չար . (\*)

Հիմա որ տեսանք թէ ի՞նչպէս կազմու ածէ մեր ջղային դրութիւնը , թէ ի՞նչ է անոր իսկական նշանակութիւնը բաղդատամամբ անդամաբանութեան , քնննէնք թէ ի՞նչպէտ կը գործէ : Մեր պաշտպանած դատավան նկատմամբ այս ամենակարեւոր կէտը աղէկ մը ըմբռնելու համար , պէտք է քննել թէ ի՞նչպէտ կը գործէ ջղային դրութիւնը իր ամենապարզ ձեւին , այն է՝ նախանիւթիւնը զգայնութիւնը : Ոչինչ կրայ մեն արգիլել այս մերձեցունքն ընկէլ , քանի որ տեսանք թէ ի իմացականութեան եւ նախանիւթիւն յատկութեան միջեւ հիմնական որ եւ է տարրերութիւն մը գոյութիւն չունի բնուա : Ահա ամիկ մը , որս մը մօտեւանայ իրեն , խսկուան ստոտք մըկ'արձակէ իր կողէն եւ զայն կ'իւրացնէ : Ընդհակառակն , զերմութեան կամուրիշ որ եւ է անախորժ տպաւորութեան մը ազգեցութեան ներքեւ , խիլյն կը հեռանայ խոյս կուտայ : Վերուծենք այս գործոցութիւնը , մօտէն քննելով զայն : Արտաքին տպաւորութիւնը մը կուգայ ազդել զգայուն նախանիւթիւն վրայ . Նախանիւթիւն կը զգայ զայն , եւ անմիջապէս համապատասխան շարժում մը կ'ընէ , իրեւու պատասխան իր կրած ցնցումը : Իմանք թէ բնական ուժերը որոնք կ'ազդեն մեր վրայ , զանազան ուժգութեամբ եւ արագութեամբ շարժաւութեամբ կը վերածուին , ինչպէս լոյսը , ջերմութիւնը , ելեքտրականութիւնը , եւն , որ կրնան իրարու փոխարկուիլ :

Այդ վերոյիշեալ տպաւորութիւնը ու թիմն , որոշեալ ուղղութեամբ մը կը ցնցէ նախանիւթիւն մասնիկները , ցնցում որ նախանիւթիւն գոյացութեան (substance) մէջ կը կերպարանիկուուի ուրիշ ուղղութեամբ շարժումի մը , որ յառաջ կը քիրէ ստոտքի արժիկումը մեր մասնաւոր պարագային մէջ : Այս է ահա , ինչպէս պիտի տեսնենք , մնդ հետաքրքրով խնդրոյն լուծման բանաւին , այս է այն փրբեար թելը զոր պէտք չէ երբեք ձեռքէ հանքէ այդ բանիցին գուրու ելլել կարենալու համար , նախանական կենդանիներու մէջ զիւրութեամբ կը տեսնենք թէ , առանց արտաքինին (մասնիւլու պէտք , եւն) տպաւորութեան մը ազգեցութեան՝ որ եւ է շարժում գոյութիւն չունի : Ուստի եւ այն տիեզերական օրէնքը թէ առանց պատճառի արդինք չիսայ , բացարձակապէս կը պատշաճ այդ նախանիւթիւն գործունէութեանը . նեւ

(\*)Տես Ամամիս , թիւ 8 .